

ՊՈՒՔՐԵՇԻ ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԻՍԱԿԱՆ

ՅՈՒՑԱՀԱՆԴԵԱԸ

Քաւական ատենէ ի վեր մի քանի ազգ-
 քերթերուն մէջ տեսանք՝ Պուրբշի մէջ
 Յուցահանդէսի մը պատրաստութեան լու-
 ըն՝ Բրոֆ. Երրկայի նախագահութեան և
 կազմակերպիչ յանձնախումբի մը հսկո-
 ղութեան ներքեւ: Յուցահանդէսին լուրը,
 յաջողութեանը տեսակէտով, գուցէ լաւա-
 տեղութեամբ ընդունուած շքլլայ ազգային
 շքլլանակներուն մէջ, և կամ թերեւ իբրև
 սովորական լուր մը անտարբերութեամբ
 կարդացուած ըլլայ շատերուն կողմէն:

Այդ լուրը թերթերուն վրայ մնալու
 դատապարտուած աղմուկ մը չէր, այլ
 իրականութիւն մը, պատուաբեր իրակա-
 նութիւն թէ՛ հայութեան և թէ՛ կազմա-
 կերպիչ յանձնախումբին: Եթէ ըսեմ՝ այդ
 գործին լծուած մի քանի ետանդուն և ան-
 ձնուէր գործիչներուն ակնկալածէն ալ ա-
 լելի յաջողութիւն ունեցաւ, չափազանցած
 չեմ ըլլար: Պարտականութենէ աւելի բան
 մ'է հոս յատկապէս յիշատակելը կազ-
 մակերպիչ յանձնախումբի ազնիւ և ան-
 ձնանուէր անդամները հայ տիկիներ՝ Մա-
 նիսաւեան, Կամանէսըու, Մեխրե, Տիարբ
 Հանի Արթին, Բուլատեան, Սիրունի, Ավա-
 զեան, Պարակեան:

Սոյն Գեղարուեստական Յուցահանդէ-
 սին համար Բուսմէ կառավարութեան կող-
 մէն արամադրուած էր Գեղարուեստից Տա-
 դաւարը (pavillon): Շարաթէ մ'իվեր
 կազմակերպիչ յանձնաժողովը, որուն մէջ՝
 սիրայօժար կերպով և ազնուօրէն իրենց
 թանկագին աջակցութիւնը կը բերէին՝ իբր
 Նախագահ, հայասէր Բրոֆ. Ն. Երրկա,
 իբր միտրի՝ Տրոֆ. Բրոֆ. Սեվերիանու,
 նկարիչ Եոն Սթէրլիատի՝ Բրոֆ. Ակադէ-
 միի, տննդոտ կերպով կ'աշխատէր զա-
 սաւորելու ու գետեղելու յատուկ սրահ-
 ներուն մէջ, Ռուսմանիոյ և մանաւանդ
 Թրանսիլվանիոյ հայ եկեղեցիներէն խը-

նամըով և որոշ ուղղութեամբ հաւաքուած
 առարկաները, որոնք գեղարուեստական և
 ազգային տեսակէտով բաւական թանկա-
 գին կտորներ էին:

Պուրբշի Բուսմէն թերթերը եւս կը
 խօսէին Յուցահանդէսի մասին: Անցեալ
 կիրակի, ամսոյն 15ին, առաւուսն ժամը
 10ին, արդէն սրահը սկսեց էր լեցուիլ Պու-
 րբշի, և Ռուսմանիոյ զանազան քաղաք-
 ներէն եկած հայերով և օտարականներով:
 Սրբազան Առաջնորդը՝ Յուսիկ Աբը. Զոհ-
 րապեան և ազգայինը կը սպասէին Բրոֆ.
 Երրկայի գալատեան: Ժամը 11 ու կէսին
 հայասէր Բրոֆէսորը, արտէն ներս կը
 մտնէր խնդրալուստութեամբ ընդունուելով
 ներկաներէն: Առանց պաշտօնական ձեւա-
 կերպութեան, յարգելի նախագահը՝ ներ-
 կաններէն մի քանիներու հետ ընտանեբար
 խօսելէն ետքը առաջնորդեցաւ ցուցա-
 հանդէսին սրահը: Ան զանազան առարկա-
 ներուն մօտ կենալով, հետաքրքրուեցաւ,
 հարցուց, տեղեկացաւ, դիտեց եղած կազ-
 մակերպութիւնը, գովեց ջերմապէս շնոր-
 հաւորեց կազմակերպիչ մարմնոյն աշխա-
 տութիւնը, մանաւանդ Պ. Սիրունին՝ որ այն
 կազմակերպիչ յանձնաժողովին ոգին էր,
 և չափազանց գոհ մնացած իր նախագա-
 հութեան ներքեւ սարքած հայութեան
 պատուաբեր այս գործէն, մեկնեցաւ:

Պուրբշի հայ գեղարուեստական ցու-
 ցահանդէսը գեղեցիկ անակնկալ մ'եղաւ
 թէ՛ հայ զաղութիւն և թէ՛ օտարներուն:
 Ան՝ առաջինն է իր տեսակին մէջ՝ իբր
 հայ գեղարուեստական Յուցահանդէս և
 լաւագոյնը գուցէ մինչև ցարդ ազգային
 ցուցահանդէսներուն մէջ: Շէնքը թէպէտև
 քաղաքին կեղծոնէն քիչ մը հեռու, սակայն
 ցուցահանդէսի համար յարմարագոյն էր:
 Կեղծոնի սրահին մէջ կը տեսնուին ա-
 պակեափեղկ յատուկ դարաններուն մէջ

ազգ. եկեղեցական հին շուրջառանք ու շապիկներ, զանազան ձևով կնոջ տա-
րազներ և ձեռագործներ. պատերուն վը-
րան կը տեսնուին Ղարաբաղի և Գուպանի
Հայկ. գորգեր, սրահին մէջտեղը՝ վանի,
Պոլսոյ հայ ոսկերչութեան նրբագործ ար-
ծաթեայ յարգի աշխատութիւններ: Աջա-
կողմի ընդարձակ սրահին պատերը կը
ծածկեն տասնի չափ նկարէն հին վարա-
գոյրներ, մեծ մասամբ հաւաքուած Թրան-
սիլվանիոյ հին հայկական եկեղեցիներէն,
մին՝ զրկուած է վենետկէն, 1700ի գործ
մը, և որ Տրապիզոնի աւերներէն, փրը-
կուած յիշատակ մըն է:

Սոյն սրահին մէջ զանազան ապակեայ
փեղկերուն ներքեւ կը հանդիպինք 15-20
յարգի ձեռագրիներու՝ ԺԳ. դարէն մինչեւ
ԺՁ դար, ձեռագրիներուն մէջ աչքի կը
զարնեն վենետկէն բերուած Պիժակ վար-
դապետին մագաղաթի վրայ՝ աւետարան
ձեռագիրը՝ 1331ի, իր հրաշալի մանրա-
նկարներով և մաքուր գրութեամբը, և զիրը
սաղմուսաց ձեռագիրը իր մաքարտաշար
գիրովը և մանրանկարներով, և ուրիշ ձե-
ռագիր աւետարան մը՝ 1345ի որ թէպէտ
և շատ գեղեցիկ նկարներ ունի, դժբախ-
տարար ժամանակին բաւական տանջուած
է: Շատ ճոխ է նոյնպէս այլեւայլ հայկ.
գաղթավայրերու մէջ զանազան դարերու
ընթացքին եղած տպագրութիւններու հա-
ւաքածոն, և որ Պ. Սիրունիի հմտութեան
և աշխատութեան արդիւնքն է: Արծաթա-
կողք աւետարաններ և զանազան եկե-
ղեցական գիրքեր, սաղաւարտներ, սկիւ-
ներ ու խաչեր, գեղարուեստական նուրբ
և աշխատու ճոխութեամբ կը շլացնեն այ-
ցիւռները:

Զախակողմի ընդարձակ սրահը յատ-
կացուած է հայ նկարիչներու գնահատելի
ու գեղեցիկ երկերուն: Հոս են՝ Բաշին-
Ղաղան, Խաչատուրեան, Վարդանեան,
Պապանեան, Աւագեան, Սարեան, Շիջման-
եան, Շահնազար ու Շիլթեան յիշուող
նրոյն թիբերով և վրձինի յատուկ նրբ-
բանգներով, հոս է նաեւ Շահինը իր նա-

խընտրած վենետկեան թիբերով, և Աւե-
տիսեան 3-4 գնահատուած երկերովը:
Լուսանկարիչ Ալպանին 8-10 կտոր եր-
կերը լոյսի և ստուերի ուժեղ ու ցայտուն
հրաշալի հակապատկերներ են:

Ուրիշ առանձին սրահ մը յատկացուած
է հայկական ճարտարապետութեան կո-
թող սրիլը ներկայացնող՝ Հայաստանի հին
եկեղեցիներուն 60-65 լուսանկարները:
Թանկագին հաւաքածոյ մը, որ օտար մաս-
նագէտներուն եւս առանձին ուշադրու-
թիւնը կը զրաւէ:

Սոյն սրահին մէջ կը հանդիպինք հա-
յերէն լաւագոյն արդի տպագրութեան նը-
մոյշներուն, Ալիշանի՝ Արարատին, Սիս-
ուանին, նկարիչ Խաչատուրեանի երկե-
րուն նրբարուեստ գունատիպ գեղեցիկ հա-
ւաքածոյին, վենետկոյ՝ Մխիթարեան տը-
պարանի Գեղունիներուն:

Հայկական մատուլը անտեսուած չէ,
սեղան մըն ալ ատոր յատկացուած է:
Կազմակերպիչ յանձնաժողովը ըիչ ատեն
եւս մէջ պատկառելի ու շատ գնահա-
տելի արդիւնք մը գրած է հասարակաց
առջեւ:

Պուրբըշի հայ գեղարուեստական ցու-
ցահանդէսը կը պարտինք Պ. Սիրունիին,
անոր տքնող ու յարատեւող ոգիին. ան՝
յղացած է այս գեղեցիկ գաղափարը, և
իր անդուլ և անխոնջ աշխատութեամբ
և զոհողութեամբը, մէջտեղ դրած, իրա-
կանացուցած է իր նախորդը չունեցող
այսքան կարեւոր ու գնահատելի գործ մը:
Անտաւարակոյս Բումէն հայաւէր կարեւոր
դէմքեր և անձնուէր ազգայիններ սատա-
րած են ցուցահանդէսին, սակայն գործին
կազմակերպիչ ոգին եղած է Պ. Սիրունի:

Իցիւ թէ ազգային ուրիշ կեղտոններ եւս
ունենային իրենց մեկնեանները ինչպէս
Պ. Ֆրէնկեան մը, և անձնուէր գործիչ-
ներ, Պուրբըշի ազգայիններուն օրինա-
կին հետեւելու լաւագոյն ցուցահանդէսներ
սարքելու համար:

ԳՈՒՐԹԶ

Ն. Յ. ԲՈՒՊԵՐԵՅԵԱՆ